


3147

Արքային եւ

իր դարձումը



Դար - Համբազեան
1894

9186
410

ՍԻԹԻԼԻՒ

ԵՒ

ԻՒՐ ԳԱՐՄԱՆ

ԳՐՈՒԱՇ ՀԱՂԱՎՈՒՐԴԻՆ ՀՈ.Մ.Ս.Ր.

2010



616.9
6-55

ՆՈՐ ՆՈՒԻԶԵՒԱՆ.
ՏԵՂՄԱՆ Ա. ԶԱՄԻՆԵԱՆ ԵԿ. Պ. ՔԻՐԵԱՆ.

1894.

2002

610
148-Մ



616.5
U-555

616.9
U-55

ԱԻԳԻԼԻՍ


ԷԿՐ ԴԱՐՄԱՆ

ԳՐՈՒԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱՄԱՐ.

ՀԱՅ ՃՈՂՈՎՐԴԱԿԱՆ

ԿՈՒՄԱՎԵՐԻՆ

ԱՅԱՍԼՈՂԱԿԱՆ ՏՐԱԿԵՐԻ



10

Դաստիարակութեան

10.

Թ Ե Փ Լ Ի Ա

ՆԱՐ ՆԱԽԻՁԵՒՅՆ.

ՏՊԱՐԱՆ Ա. ԶԱՄԲԻՆԵԱՆ ԵԿ Վ. ՔԻՐԵԱՆ.

1894.

16461

010
40-84

Wd li&du

Дозволено цензурою 8 Апрѣля 1894 года С.-Петербургтг

90000 ₽/руб/кв.м. 60-100 ₽

Типографія А. Замініана. и В. Кирліана.

卷之三

Ա Խ Ո Վ Ա Զ Ա Բ Ա Ն .

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Մի ազգ, մի հասարակութիւն կը բաղկա-
նայ անհատներէ: Այդ անհատները այնպէս սերտ
կապուած են միմեանց հետ թէ նիւթական եւ թէ
մտաւորական փոխադարձ շահերով, որ չէ կա-
րելի մտածել մի ամբողջ բարդաւաճում հասա-
րակութեան, երբ կ'անտեսուին այդ շահերը՝ զոհ
գնալով այս կամ այն անդամի ինքնասէր, մի եւ
նոյն ժամանակ անհեռատես ձգտումներուն: Երբ
մի ժողովուրդ որի նիւթական հարստութիւնը
կետրոնացած է սակաւաթիւ անձերու ձեռներու
մէջ, դատապարտուի չքաւորութեան, խորին
թշուառութեան, շուտ կը հասնի այն ժամանակը
ուր այդ ժողովուրդը կսկսի տկարանալ ֆիզիկա-
պէս, անկարող դառնալ աշխատելու նոյն եռան-
գով եւ չափով եւ ծնունդ կուտայ մի սերունդի,
որ աւելի տկար է քան զինքն: Քանզի այդ սակա-
ւաթիւ անձերու հարստութիւնները պէտք է
շահագործուին այդ ժողովուրդի ուժաներուն
զուկներով, ակներեւ է, թէ հասոյթներն տակաւ
առ տակաւ, ժողովուրդի ուժերուն փըճացման
հետ ուղիղ համեմատութեամբ պիտի պակասին,
եւ եթէ ժողովուրդն այսպէս պիտի մօտենայ
կորստեան վտանգին, հաստատապէս ինքնամո-

ըութիւնն ալ պիտի չմնայ անսպառիմ։ Այսպէս նաեւ, երբ մի անձ յաճախ լսուած «ինչիս է պէտք» խօսքով կուզէ անտեսել մի տիրող հիւանդութիւն կամ ախտ, անտարբերութեամբ կը վերաբերուի դէպի նոյն, կը գործէ մի մեծ անհեռատեսութիւն, որոյ ծանր հետեւանքն սակայն պէտք է կրէ ինքն կամ իւր սերունդն։ Լինելով այդ անձն մի անդամ այն հասարակութեան որի մէջ ճարակած է հիւանդութիւնը, բնական է որ խնամութեամբ կապուինոյն հասարակութեան վերաբերող բազմաթիւ ընտանիքներու հետ կամ ուղղակի իւր կնոջ միջոցաւ եւ կամ իւր քրոջ, եղբօր կամ զաւակներու ամսւանութեամբ, եւ դժուար չէ մտածել, թէ այս կերպով կարող են մուտք գործել ժաւանդական հիւանդութիւններ մի հիւանդացած ընտանիքէ մի այլ առողջ ընտանիքի մէջ եւ նորա մի կամ աւելի անդամներն վարակելէ յետոյ փախանցուիլ գալիք սերունդին վերայ։ Այսպէս, հարեւանցի տեսութեամբ, թէեւ կարծուի, թէ ինչոր անմիջական առընչութիւն չունի անհատին հետ, զուրկ լինի մեզ համար բացարձակ կարեւորաւթենէ, սակայն մի ուշագիր նկատողութիւն խելամուտ կընէ զմեզ առ ճշմարտութեան, թէ անհատին բախտն անխզելի կերպով կապուած է ընդհանուրին բախտին հետ եւ թէ հասարակութեան թէ չարիքէն եւ թէ բարիքէն ունիմք հաւասարապէս մեր բաժինը։

Մի կողմանէ առ ճշմարտութիւնը, միւս կողմանէ առ իրազութիւնը, թէ սիփիլիսի ախտն

ընդարձակալէս ծաւալած է հայ հաստրակութեան մէջ, պատճառ եղան որ գրեմ այս փոքրիկ գործը որ կոչեցի Սիփիլիս և իւր դարմանը։ Ի հարկէ անկարելի էր ինձ մտնել այնպիսի մահրամանութիւններու մէջ որք պիտի տային այս գործին աւելի գիտական քան ժողովրդական նկարագիր. հետեւաբար անհասկանալի պիտի ընէին այն ժողովուրդին որ չունի եւ չէ կարող ունենալ ծանօթութիւններ բժշկական գիտութիւններու վերայ, ինչպէս են անտաօմիա, բնախօսութիւն եւ այլն։ Իմ նպատակն էր ցոյց տալ սիփիլիսի էութիւնն եւ ջրել այն կանխակալ կարծիքները որք գոյութիւն ունին մեր մէջ իւր բնութեան վերայ։ Իմ խէալն էր տալ մի գործ որ մատչելի լինէր անխտիր ամէն հայի, սկսեալ մեծատունէն մինչեւ յետին գեղջուկն, վասն զի միայն այն ժամանակ կարող էր իմ աշխատասիրութիւն իրազէս գրուած լինել ժողովուրդին հաւարար։ Սակայն մեր հայ գիւղացիններն ամենամեծ մասամբ անդրագէտ են եւ հետեւաբար զրկուած ընթերցանութեան բազմագիմի օգուտներէն։ Առ այժմ բժշկին խօսքերն պէտքէ ուղղուին նոր եւ զարգացած սերունդին, որ պէտք է միջնորդ գառնայ բժշկին եւ անդրագէտ ժողովուրդին միջեւ, այսինքն խօսի եւ հակացնէ ժողովուրդին այն ամեն միտքէրը, որք կը յայտնուին նորա օգտին համար։ Մի մարդասիրական, տատուածահաճոյ գործ կը լինէր, եթէ հայ վարժապեսներ որք ցրուած են գաւառներու մէջ եւ հայ կրօնաւորներ որք մօտէն ծանօթ են

հայ գիւղացին, խօսելով եւ քարողելով, բանային ժողովուրդին աչքը Փիզիկական կորուստ սպառնացող սիֆիլիտական ախտի վերայ. Միայն այս զօրաւոր աջակցութեամբ կարող էր իմ այս դուծը իրացնել իւր առաջադրած նպատակը. Այլապէս նա կը մնար միայն մի կիսաւարտ շէնք:

II.

Պ. Ա. Տ. Ա. Կ. Ա. Ն.

Յայտնի չէ՝ թէ երբ ծագեցաւ սիֆիլիսի ախտը աշխարհի վերայ, վասն զի կը պակասին մեզ այս մասին պատմական ստոյդ տեղեկութիւններ: Կը պատմուի թէ Յապօններու եւ չնդիկներու բժշկական ամենահին գրքերը—Քրիստոնի թուականէն 7 կամ 8 դարեր յառաջ—կը նկարագրեն մի հիւանդութիւն, որ իւր բնութիւնով, տեւովութեամբ եւ ախտանշաններով կը յիշեցնէ սիֆիլիսը: Ենթագրելով, թէ այս գրքերու յիշած հիւանդութիւնն անտարակոյս սիֆիլիս եղած լինի, կունենայ այս ախտն 26 կամ 27 դարերու պատմական հնութիւն: Սակայն սրոշ եւ բազմաթիւ ակնարկութիւններ կը գտնեմք Յոյն եւ Լատին մատենագիրներու դասական գործերուն մէջ սիֆիլիսի մասին, թէ եւ պէտք է յաւելու թէ յաճախ կը շփոթին սիֆիլիս եւ մի այլ վէնէրական հիւանդութիւն—կարոց (Tripper)—իրարու հետ: Այս շփոթութիւնը վերագրելի է այն ժամանակի մէջ

աիրող ընդհանուր կարծիքին, թէ սիֆիլիս եւ կաթոց լինին մի եւնոյն հիւանդութեան միայն գանազան ձեւերը: Սիֆիլիսի իսկական բնութիւնն մնաց մութ նոյն իսկ այն մեծ սիֆիլիտական համաճարակի միջոցին, որ սկսաւ 15-երորդ դարու վերջին տասնամեակին մէջ (1492), մօտաւորապէս 40 տարիներ տիրեց մի եւնոյն սաստկութեամբ ընդ համօրէն եւրօպա, եւ որ ուսումնասիրութեան ընդարձակ նիւթ կարող էր ընծայել ժամանակակից բժիշկներու: Մինչեւ 1767 թուականն պէտք է յառաջանալ հանդիպելու համար Բալֆուրի (Balfour)՝ սկովտիացի բժշկին, որ աւազին անգամ փորձեց ցոյց տալ, թէ տիրող կարծիքն սխալ էր, թէ սիֆիլիս եւ տրիպէր տարեր էր: Հիւանդութիւններ են, ինչպէս կ'ընդունի արդի բժշկական գիւառութիւնը: Սակայն ժամանակակից մոփերու մէջ հազիւ սկսած էր տարակոյս արթնալ այդ հնացած եւ ընդհանրացած վարդապետութեան անախալականութեան վերայ, ահա ճօ. Հընտէր. John Hunter մի անգլիացի բժիշկ, անցեալ դարու մէջ, ի գործ դրաւ իւր ամբողջ հեղինակութիւնն կրկին ամրացնելու համար այն վարդապետութիւնն, որի հետեւնքը Բալֆուր քիչ յառաջ խախտած էր:

Վերջապէս 1851-ի Փիլիպ Ռիկու (Philippe Ricord) ֆրանսիացին հիմնուելով իւր փորձերու վերայ հաստատեց, թէ Բալֆուր լիսվին իրաւունք ունէր, երբ կը սնդէր թէ արիպէր եւ սիֆիլիս տարբեր հիւանդութիւններ են: Մի եւնոյն ժամանակի գերմանիա, յԱւսորիա, եւ այլ եւրո-

պական երկիրներու մէջ կատարու ած քննութիւնները հաստատեցին նոյն թւ այսպէս միաբանութեամբ լնդունուեցաւ, թէ այդ երկու հիւանդութիւններու միջեւ չկայ ոչինչ կտպ, ոչինչ նոյնութիւն:

Հաստատելէ յետոյ այս կարեւոք իրողութիւնն, կը մնար սիֆիլիսի բնութեան մէջ մի մութ կէտ, որը լուսաւորել ի զուր աշխատեցան ամեն երկիրներու բժիշկներ: Այդ մութ կէտնէ սիֆիլիտական վէրքի (Schankel) ցոյց տռւած անմիտերպութիւնը կամ ուրիշ բառերով, մերթ վէրքին փոկուիլն առանց ընդհանուր սիֆիլիտական նշաններու, — տես այս մասսին յաջորդ գլուխի մէջ: — մերթ սիֆիլիտական նշաններու գոյացումն վէրքին փակուելէն յետոյ: Սիֆիլիտական վէրքի այս երկու տարբեր բնութիւններն կարծել տուին ոմանց, թէ կան սիֆիլիտական երկու տեսակ թոյներ, որոց մին, թեթևն, յոտաջ կը բերէ յիշուած վէրքերու առաջին, իսկ միւսն կը գոյցանէ երկրորդ վէրքը: Այլ բժիշկներ կը կտրծեն, թէ՝ միայն մի սիֆիլիտական թոյն կայ, որ ինչ ինչ պարագաներու ներքեւ որք կ'օդնեն նորան աւելի ազդուապէս ներգործելու, կարտագրէ վերջին վէրքը. մինչդեռ այլ պարագաներուներեւ որոնք կը նուազեն եւ կը տկարացնեն իւր ներգործութիւնը, ծագում կուտայ միւյն տառջին վէրքին: Բժիշկներու միջեւ տիրող այս տարածայնութիւնը սիֆիլիտական թոյնի անսակին վերտոյ, բաժանած է նոյն երկու մեծ խումբներու: Միաբունական որք կը լնդու-

նին միայն մի սիֆիլիտական թոյն եւ կրկնական որք կը լնդունին երկու սիֆիլիտական թոյներ: Անշտուշտ ճշմարտութիւնն պէտք է լինի այս երկու բժշկական հաստուածներու մէկին մօտ եւ հաւանական է, որ ժամանակն եւ անխոնջ հետազօտութիւնները մեզ լոյս կտան մի օր այս կէտի վերայ, որ մեզ համար չունի առ այժմ գործնական կարեւորութիւն: Այս պատմական համառոտ տեսութենէ յետոյ անցնիմք բուն հարցին:

III.

ՓՈԽԱՆՑԱԿԱՎՈՒԹԻՒՆ ՍԻՑԻԼԻՍԻ.

Այս գլուխի մէջ պիտի խօսիմ համառոտիւ, այլ մի եւ նոյն ժամանակ ջանալով լինել մեկին եւ հասկանալի, սիֆիլիսի էռութիւնը կազմող գըլխուար նկարագիրներէն մէկին, այդ է փոխանցականութեան վերայ: Սիֆիլիս փոխանցական հիւանդութիւն է, այսինքն մի տռողջ անձ կը վարակուի սիֆիլիսէ, երբ կը հպի իւր մարմնի օրգաններու միջոցաւ, որք ոչ թէ մորթային, այլ լորձաթաղանթային ծածկոց ունին, մի այլ անձի մարմնի այն մասին, որ արգէն վարակուած է նոյն հիւանդութեամբ: Պատմելու համար այս օրէնքը, բաւական լինի հետեւեալ բացատրութիւնը: Մեր նոյն օրդաններէ, որոնք մասսամբ զուրկ են մորթային ծածկոցէ, մինն է տռնական անգամն: Իւր վերին կոնածեւ մասն որ կը պարփակէ մի շարժուն մորթային մաշկ ծեփուկն, պատուած է լորձաթաղանթով: Նոյնպէս

ծածկուած են լորձաթաղանթով կանացի ծննդա-
կան օր՝ ամսերու ամբողջ ներքին մասն եւ միայն
մի արտաքին փոքր մասն եւս. նմանապէս մեր
շրթունքը, պրկունքը, բերանը, ազիքի, աչքի
կոտերու եւ քթի ներքին երեսը: Նոցա համար
որոնք հետաքրքիր են ծանօթանալ մորթի եւ
լորձաթաղանթի միջեւ կեցող զանազանութեան
հետ, բաւական է շրթունքը բազդատել դէմքը
չածկող մորթին հետ: Առաջինը կարմիր, փա-
փուկի շատ աւելի գիւրազգած եւ վերջապէս
զուրկ է մազերէ: Երկրորդն պինդ, աւելի կամ
նուազ գժգոյն, արտաքին տպաւորութեանց հան-
գէպ նուազ գիւրազգած եւ մազերով ծածկուած
է: Ուրեմն լորձաթաղանթի այդ յատկութիւն-
նելն են, որ զինքն տրամադիր կ'ընեն վարակուե-
լու սիֆիլիսէ անմիջապէս, երբ սիֆիլիտական
թոյնն կը փոխադրուի մարմնի այդմասին վերայ,
մինչդեռ մորթը, շնորհիւ իւր ամուր կազմու-
թեան՝ կը գիմագրէ թոյնին, երբ սա արգէն
փոխադրուած է նորա վերսոյ եւ չը թողուր թա-
փանցել, հաստատուի եւ վարակել զինքը: Հարկէ
սակայն յաւելու, թէ մորթն կը կորսնցնէ իւր
գիմագրելու կարգութիւնը, երբ վիրաւորուած
էր, վասն զի այս պարագայի մէջ սիֆիլիտական
թոյնը անարգել կը մտնէ եւ կը հաստատուի:
Աչա թէ ինչու համար կը գանեմք սիֆիլիտա-
կան վէրքերը առհասարակ մարմնին լորձաթա-
ղանթով ծածկուած մասերուն վերայ:

Սիֆիլիտական թոյնի փոխանցումն մի հի-
ւանդ անձէ առողջ անձի վերայ, կը կատարուի

սովորաբար սեռական յարաբէրութեան միջո-
ցին, երբ կը հպի առնական անդամին կին
անհատի սեռական գործարանի մէջ արգէն
գոյացած սիֆիլիտական վէրքը եւ կուտայ նմա-
լուր թոյնի մի մասն, որ յառաջ կը բերէ մի
վէրք, որ յար եւ նման է իւր բնութեամբ
առաջնին: Այս կերպով սիֆիլիսէ կը վարակուի
այն անձն, որ զուգաւորութենէ յառաջ մա-
քուր էր: Այս կը պատահի փոխադարձաբար,
այսինքն կինն կարող է մաքուր, սիֆիլիսէ գերծ
լինել եւ մի այր մարգու հետ, որ արգէն կը կրէ
իւր անդամի վերայ սիֆիլիտական թոյնը, սե-
ռային յարաբերութեան միջոցին վարակուիլ
սիֆիլիսէ: Յաճախ անիրաւ է ամբաստանել այն
կինը, որմէ հաստատապէս սիֆիլիս ստացաւ այր
անհատը, իբրև գիտակից հեղինակ իւր գլժ-
բազդութեան. վասն զի կինն կարող էր գեռ մի
ժամ յառաջ կատարելապէս առողջ եղած լինել
եւ նոյն այր անհատի հետ սեռային յարաբե-
րութիւն ունենալէ անմիջապէս յառաջ, մի այլ
սիֆիլիտական անձէ վարակուիլ, ինչպէս սոէպ
կը պատահի: Առաջ կը հետեւի թէ՝ սիֆիլիս չէ
մի հիւանգութիւն, զոր կարտագրէ միայն կինն
եւ կը փոխանցէ այր մարգուն, այլ թէ ինչպէս
այրը կստանայ զայն կինէն, նոյնպէս ալ սա կը
ստանայ առաջինէն, իւրաքանչիւր անդամ երբ
այրը հիւանգ է եւ կը զուգաւորի առողջ կնոջ
հետ: Որովհետեւ սիֆիլիտական վէրքը կարող է
գոյանալ, ինչպէս վէրեւ ըսուեցաւ, ամենուրեք
ուր չկայ մորթային ծածկոց, յաճախ կը տես-

նիմք զայն շուրթին, պրկունքին կամ լեզուին վերայ: Այս պարագային մէջ նաեւ նա կը գոյանայ Ճիշտ այնպէս ինչպէս առաջինին մէջ, այսինքն թոյնին փոխանցումով մի հիւանդ անձէ առողջ անձի վերայ: Համբոյրն է որ կը միջնորդէ այս փոխանցումը, Համբոյրն զոր կը դրոշմէ մի սիֆիլիտական անձ մի առողջ անձի շուրթերուն վերայ: Սակայն բացի Համբոյրէն, որ փոխանցման մի ուղղակի միջնորդ է, կան նաեւ անուղղակի միջոցներ, սոքա են, գաւաթ, սիկառ, ծխափայտ, նարգիլէ որք դիւրա, կարող են մի բերանէ միւսն անցնիլ, եւ ընկերութեան մէջ պատահմամբ գտնուող մի սիֆիլիտականի թոյնն փոխանցել առողջ անհատներու շրթներուն վերայ: Ահա թէ ինչու Համար պարտաւոր են սիֆիլիտականներ ցորչափ սիֆիլիսի նշաններն բոլորովին անհետացած չեն, ունենալ իւրեանց առանձին գաւաթթն, պատառաքաղն եւ դրգան, գորս առողջներու գործածութեան յատկացնելէ յառաջ հարկ էր լաւ լուանալ:

Ի Վ.

ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻՑՄՆԵՐ.

Ի՞նչ է սիֆիլիսի էութիւնն: Ինչպէս ամեն փոխանցական հիւանդութիւններու ոկղքնապատճառն են անհունապէս փոքրիկ, միայն միկրօկոպի օգնութեամբ տեսանելի կենդանիներ, այնպէս եւս, ինչպէս ընդունուած է առհատարակի կայութիւնին կայ մի միկրօկոպային կենդանիկ որ կը

գոյացնէ սիֆիլիսը: Թօքախտն, թօքերու բորբոքումն, քոլերա, տիֆոսու եւ այլ հիւանդութիւններ ունին իւրեանց հեղինակ կենդանիկն որ տուեալ պայմաններու ներքեւ յառաջ կը բերէ միայն իւրեան յատուկ հիւանդութիւնը: Այս կը նշանակէ թէ թօքախտ միայն թօքախտ գոյացնել եւ ոչ թօքերու բորբոքում կամ քոլերա: Այդ միկրօօրգանիսմներու շատերն ճանաչուած ու սոււմնասիրուած եւ մշակուած են: Սակայն այն միկրօօրգանիսմն որում կը վերագրուի սիֆիլիսի հայրութիւնը, միաձայնութեամբ իբրեւ այն ընկունուած չէ տակաւին, միայն Համոզույն ընդհանուր է, թէ նաեւ սիֆիլիսը նման արգէն յիշուած հիւանդութիւններու, պէտք է ունենայ իւր յատուկ միկրօօրգանիսմն:

Միկրօսկոպն այն գործին է որ կը ծառայէ մի քանի հարիւր անգամ աւելի մեծ ցոյց տալ այս անհունապէս փոքրիկ կենդանիները, որք կը վրիպին մեր սովորական տեսողութենէ: Մի քանի հարիւր անգամ աւելի մեծ երեւելէ յետոյ՝ հազիւ կը հաւասարի իւրեանց մեծութիւնը մի գնդասեղի գլխին մեծութեան: Կարելի է աստի մտածել, թէ որպան փոքր են իւրեանց իրական մեծութեան մէջ այդ անհշան եւ աննշմարելի կենդանիներն, որք սակայն մտնելով մարդկային մարմնի մէջ, անդ յառաջ կը բերեն աւերիչ հիւանդութիւններ: Իւրեանց ձեւն տարբեր է: կան որ կլօր են, կան որ նուրբ եւ երկայն եւ վերջապէս կան որ ոլորտն են: Կը մնանին եւ

կապրին ի վնաս այն նիւթին, որի վերայ հաստատուած են եւ այս է պատճառն, մի օրինակ տալու համար, որ թոքերն միկրօօրգանիսմներու աւերիչ եւ սպառիչ ազգեցութեան ներքեւ կը տկարանան եւ կը փնձանան եւ իւրեանց այս փնձացումով անկարելի կընեն շնչառութինը առանց որի կեանքը չէ կարող շարունակուիլ:

Յորչափ այս կենդանիները կապրին մարդկային մարմնէ դուրս, կը մնանին այն հիւթեռով՝ զորս կը գտնեն խոնաւ վայրերու մէջ ուր կը հաստատեն իւրեանց բնակութիւնը, կը բազմանան եւ կը մեծացնեն այն խումբը, կամ այլ քառով, գաղթականութիւնը որում կը վերաբերին: Իւրեանց բազմանալու եղանակն շատ պարզ է: Երբ կենդանիկին արդէն ստացաւ իւր ցեղի յատուկ մեծութիւնը, կը բաժանուի երկու մասերու, որք արագ, շատ արագ կաճին եւ կը ստանան մեծութիւնն այն կենդանիկի, որմէ կազմուեցան: Յետոյ իւրեանց կարգին կը բաժանուին նոյն եղանակով եւ ծնունդ կուտան այլ կենդանիներու:

Աստի կը հետեւի, թէ բնակմն մահ չկայ այս միկրօօրգանիսմներու համար, որք շարունակ բաժանուելով կարող են յանհունս շատանաւ: Ինչպէս ցոյց կուտան կատարուած քննութիւնները, միայն տրուեստական միջոցով կարելի է սպանանել զանոնք, ենթարկելով զանոնք տարապայման ցուրտի կամ ստատիկ ջերմութեան եւ կամ քիմիական նիւթերու ազգե-

ցութեանը: Զերմութեան ազգեցութիւնը իբրեւ սպանիչ միջոց շատ աւելի ապահով է քան ցուրտի ազգեցութիւնը. վասն զի ինչպէս փորձերը կը հաստատեն, միկրօօրգանիսմներն հաստատապէս կը գաղրին ապրելէ եւացող ջուրի մէջ, մինչդեռ կարող են տանել ստատիկ ցուրտի թէեւ այս վերջին պարագայի մէջ կը գաղրին ցոյց տալէ կենսական նշաններ, այսինքն շարժելէ եւ բազմանալէ, այլ միշտ կտրող եւ պատրաստ են վերածնանելու, երբ տեղի տայ տարապայման ցուրտը:

Սյս կարծ եւ ընդհանուր տեղեկութիւնն միկրօօրգանիսմներու վերայ հարկաւոր էր հականակի ընելու համար հիւթեանութեան, որ կը զբաղեցնէ զմեզ, բնութիւնը:

Մյժմ վերագանակ բուն նիւթին:

Վ.

ՊԻՆԴ ՎԵՐՔ ԵՒ ԿՈԿՈՒՂ ՎԵՐՔ.

Ենթադրեմք, թէ մի այր մարդ սեռային յարաբերութիւն ունենալէ յետոյ մի սիֆիլիտական կնոջ հետ, ստացաւ սիֆիլիտական թոյն իւրառնական անդամի վերայ, սորա անմիջական հպումովը կնոջ սեռական գործարանի այն մասին ուր արդէն կար սիֆիլիտական վէրքը: Սեռային յարաբերութենէ անմիջապէս յետոյ, այր մարդը պիտի չը նշմարէ ոչինչ իւր անդամի վերայ, սակայն արդէն հետեւեալ օրն պիտի

զգայքերում նորա այն մասին վերայ, ուր հաստատուած է սիֆիլիտական թոյնը: Առաջին օրերու մէջ կը սկսին ուռիլ եւ անդանալ գեղձերը ցայլքի մէջ՝ որովայնի ստորին սահմանէն քիչ վար, երանքի վերայ—առանց սպակայն մէծ ցաւ պատճառելու եւ երեւան կուգայ մի շատ փոքրիկ պալար, որ կը պարունակէ շարաւ: Պալարի գեղին եւ բարակ մաշկն կը պատռի, եւ շարաւն կը հասի եւ կը աեսնուի մի շատ փոքրիկ վերք, որ կը ձգտի խորանալ եւ մեծանալ: Ցորչափ մարդ չը հպի վէրքին՝ ցաւ չէ զգալի, բայց երբ բժիշկն շօշափէ զայն քննելու համար եւ կամ երբ հիւանդն ինքն կամենայ մաքրել զայն՝ կը պատճառէ սաստիկ ցաւ: Վէրքին յատակը պինդ է եւ աստի իւր անունը պինդ վերց: Պինդ վէրքէն կը զանազանութիւններու վերը այս վերջինին յատակը չէ այնքան պինդ: Այսուամենայնիւ առաջին շաբաթներու մէջ գրեթէ անկարելի է զանազաննել երկու վէրքերը իրարմէ: Կակուղ վէրքը կը փակուի առանց պատճառելու ընդհանուր սիֆիլիս, այսինքն սիֆիլիսի երկրորդ եւ երրորդ շրջանն, որոց հետ պիտի ծանօթանամք անմիջապէս: Կակուղ վէրքի երկրորդ նշանակնիւ նկարագիրն է, որ այն գեղձեր որք կը գտնուին ցայլքի մէջ, կը մեծանան, կը պատճառեն սաստիկ ցաւ, կը մաշեն մորթի այն մասն, որոյ ներքեւ տեղի կրնենայ իւրեանց մեծացումը, եւ վերջապէս կը բացուին եւ իւրեանց պարունակութիւնը, որ շարաւ է, կը հոսի գուրս: Այս է կակուղ վէրքի վախճանն առանց ուրիշ

որ եւ է հետեւութեան: Խսկ պինդ վէրքը ստա-
նալէ յետոյ մի որոշ մեծութիւն եւ խորութիւն,
վերջին սեռային յարաբերութեան օրէն սկսեալ
մօտաւորապէս չորրորդ շաբաթուան վերջն կը
գոցուի, թողլով մի երաշխէպ: Բժշկական խը-
նամքն այնքան անհրաժեշտ է այս միջոցին, որ
հիւանդին առաջին պարտաւորութիւնն է դի-
մել բժշկին, առնուլ նորա խորհուրդները եւ
անթերի կատարել զանոնք: Երբ այսպէս պինդ
վէրքը կը փակրուի, անփորձ հիւանդը կատանայ
այն տպաւորութիւնը, թէ արդէն ամեն ինչ ան-
ցաւ. սակայն ոչ երկար ժամանակ յետոյ կը զգայ
զինքն խարստած, վամն զի հիւանդութեան այս
առաջին շրջանէ յետոյ կուգայ մի երկրորդ եւ
եթէ լաւ հիմնական խնամք չը տարուեցաւ, կը
համնի երրորդ եւ վերջին շրջանը իւր ծանր եւ
սպառնացող նկարագիրով: Ուրեմն պինդ վէրքն է
որ կը գոյացնէ ընդհանուր սիֆիլիսը:

6 կամ աւելի շաբաթներ պինդ վերքին գոցուելէն յետոյ կերեւին սիֆիլիտականին մօրթին վերայ, բայց ոչ ամենուրեք, այլ միայն բազուկներուն եւ երանքին ներքին կողմերը եւ կողերուն վերայ փոքրիկ կարմիր նշաններ, գրեթէ մի ռսպի մեծութեամբ, նման այն նշանին, որ կը գոյանայ լուին խայթելովը: Մի եւնոյն ժամանակ կը յայտնուի փողացաւ, որ կը գժուարացնէ հիւանդին կուլ տալը եւ յառաջ կը բերէ ջերմ, ընդհանուր անհանգստութիւն: Այդ կարմիր նըշանները կարող են երբեմն լուսին շարաւով, երբ սիֆիլիսն ցոյց տայ բնուուն նկարագրիր Մաս-

7/31 1922

Նաւորապէս պէտք է յիշել այն վէրքերը, որք կը գոյանան բերանին մէջ, շրթներու կամ պըրկունքի վերայ եւ սաստիկ ցաւ կը պատճառեն, երբ տաք կամ պաղ ըմպելիք կամ կերակուր կը հպին նոցա:

Այս շրջանի մէջ է, որ անհրաժեշտ է մնդիկի դարմանը: Մինչդեռ կարմիր նշանները շուտով կ'անհետին, կը մնան միւս ախտանշանները—փողացաւ, բերանին վէրքերը—կը զգացնեն իւրեանց ներկայութիւնն աւելի կամ նուազ սաստկութեամբ եւ կը տեւեն ընդհանրապէս աւելի քան մի տարի:

Այս է սիֆիլիսի երկրորդ շրջանը:

Եթէ իւր այս երկրորդ շրջանի մէջ սիֆիլիսը դարմանուեցաւ հիմնապէս, այսինքն հիւանդն ընդունեց փոխն ի փոխ մնդիկ եւ եօդ, պահանջուած քանակութեամբ. Եթէ հիւանդն դիցաւ ենթարկ՛ր զինքն մի համեստ կեանքի, հրաժարելով ալքօհօլային ըմպելիքներու դորժածումէ, սեռային շուայտութիւններէ եւ ջանածով զօրացնել իւր մարմինը մննդարար կերակուրներով, յուսալի է թէ սիֆիլիսի երրորդ շրջանը բնաւ չ'երեւի. Եւ կամ եթէ երեւի, անցնի միայն թեթեւապէս առանց մեծ վնասներ պատճառելու օրդանիսմին: Ուստի հարկ կը լինի աստ մի անգամ եւս յանձնարարել հիւանդին ունենալ ամենամեծ հոգուը, որպէս զի հիւանդութեան այս շրջանի մէջ դարմանումը տեղի ունենայ մի բժշկի առաջնորդութեամբ անընդհատ եւ լիակատար:

Սիֆիլիսի երրորդ շրջանը որ, շնորհիւ բշմկան գիտութեան, կորուսած է իւր բուռն նկարագիրը, եւ միայն քիչ անդամ, իսկզբան հիւանդութեան անխնամ մնացած կամ միայն թերի խնամուած դէպքերու մէջ, կը պատճառէ այն աւերները, որոց այնքան յաճախ կը հանդիպինք միջին գարու եւ գեռ զարդիս անքաղաքակիրթ երկիրներու մէջ. այսինքն ոսկրի մասնական փճացման, աչքի կուրացման, քթի կորըստեան եւ ներքին գործարաններու մէջ ծանր խանդարման: Միայն ոսկրի երու յարաքերապէս թեթեւ հիւանդութիւններ, որք սակայն կարող են պատճառել սաստիկ ցաւ եւ խոռվել գիշերն հիւանդին քունը, յետոյ ներքին անհանդատութիւններ կը կազմեն սիֆիլիսի երրորդ շրջանի նկարագիրը: Սակայն պէտք է յաւելուլ անմիջանկար իւր պէս թէ, նոյն իսկ այս շրջանը, հակառակ իւր սպառնացող երեւոյթին, լիովին կը բժշկուի սընդիկի եւ եօդի հզօր աղդեցաւթեան ներքեւ:

ՎԻ

ԻՒՐ ԴԱՐՄԱՆՔ.

Ինչպէս սիֆիլիսի ծագումը մեզ անծանօթէ, նոյնպէս անծանօթէ, թէ մարդիկ բնչ միջոցներ ի գործ կը գնէին հնութեան մէջ բուժելու համար այս ախտը: Միջին դարու մէջ կը հանդիպինք առաջին անդամ մնդիկին, *mercurius*, իբրեւ աղդու դարմանի, որ արդէն կը գործածուի եւ կը յանձնարարուի ընդդէմ սիֆիլիսի:

Տառապող մարդկութիւնը կը ճանաչէ միայն քիչ
դեղեր, որոց ներգործութիւնը որոշ հիւանդու-
թիւններու վերայ լինի այնքան վճառական, ինչ-
պէս է սնդիկինը սիֆիլիսի վերայ: Չը գիտէմք,
թէ ով ունեցաւ առաջին անգամ երջանիկ գա-
ղափարը փորձելու այս դեղին ոյժը: Թերեւս մի-
ջին դարու բժիշկներէն եւ կամ տառապող սի-
Փիլիտականներէն մին, որ իզուր փորձելէ յետոյ
զանզան դեղեր, ըրաւ մի յուսահատական դի-
մում սնդիկին, եւ որքան մեծ եղաւ իւր ուրա-
խութիւնը, երբ կարճ գործածութենէ յետոյ,
հիւանդութիւնը սկսաւ տեղի տալ տակաւ առ տա-
կաւ եւ վերջապէս անհետացաւ: Այդ ժամա-
նակէ ի վեր ճանաչուած է սնդիկը իբրեւ ամե-
նահզօր միջոց սիֆիլիսի դէմ եւ իւր շնորհիւ
ամեն սիֆիլիտական դէպքեր, երբ հիմնապէս եւ
ի գէպ ժամանակի խնամուլն, կանցնին թեթեւ
եւ գրեթէ անզգալի կերպով միայն հոգեկան
մեծ անձկութիւն ներշնչելով հիւանդներուն:
Անշուշա այդ անձկութիւնը անհիմն չէ, վասն զի
կը ծագէ այն տխոր պատկերներու նկատողու-
թենէն զորս կընծայեն մեզ սիֆիլիսի հետեւանքով
իւրեանց քիթը, աչքը կորուսած կամ վերին
աստիճան տկարացած եւ գործելու անկարող
գարձած անձեր: Սակայն ի տես այս գժբաղդ
արարածներու, պէտք է յիշել, թէ եթէ նոքա
հիւանդութեան սիփիզը գարմանուած լինէին
այնպէս ինչպէս հարկ է, այսինքն եթէ վայելած
լինէին մի փորձառու բժշկի աչալուրջ խնամքը,
հիւանդութիւնը անկասկած պիտի չառնուր այդ

մեծ ծաւալները եւ վաղուց պիտի բժշկուէր
Պէտք չէ մոռնալ նաեւ թէ ոչ միայն սիֆիլիսը,
այլ հիւանդութիւններու մեծագոյն մասը, թէնու
լինի իսկզբան մեզմ եւ զուրկ առանձին նշանա-
կութենէ, կարող է եթէ անխնամ թողուի կամ
լաւ չը ինամուի, ունենալ նոյնքան ծանր հիւան-
դութիւններ որքան սիֆիլիսը: Ուրեմն միայն
սիֆիլիսի տրուած չէ ունենալ մի ահարկու նկա-
րագիր, այլ ուրիշ շատ հիւանդութիւններու
եւս, երբ յարմար գարմանը պակսի:

Սնդիկէ յետոյ կուգայ եօդը (Iod), նմանապէս
մի ազգու դեղ, որ կօժանդակէ առաջինին իւր
մաքառման մէջ ընդգէմ սիֆիլիսի եւ ունի
գրեթէ հաւասար բաժին տարուած յաղթանա-
կին մէջ նոյն հիւանդութեան վերայ: Թէ սրն-
դիկն եւ թէ եօդն կը գործածուին արտաքուստ
եւ ներքուստ: Եօդն մասնաւորապէս կը գոր-
ծածուի սիֆիլիսի երրորդ շրջանին մէջ եւ կամ
երբ սիֆիլիսն ժառանգական է, այսինքն երբ
երեխաները որոց հայրը կամ մայրը կամ եր-
կուքն եւս ունեցած են սիֆիլիս, ցոյց կաւտան
նոյն հիւանդութեան նշանները: Այս պարագայի
մէջ ամենալաւ միջոցն է գործածել եօդ պա-
րունակող հանքային ջուրեր, որոց առողջարար
ոյժն հռչակուած է ընդ համօրէն աշխարհ, օրի-
նակ, Ատիսէն ի Գերմանիա եւ Հալլ ի վերին
Աւտորիա, ուր կը գիմեն ամեն տարի բազմա-
թիւ հիւանդներ աշխարհի զանազան կողմերէ:
Այս հանքային ջուրերու գործածութիւնը եւս
արտաքին եւ ներքին է միանդամայն: Հիւանդ-

ները կը խմեն իւրաքանչիւր օր առաւօտուն
եօդային ջուր որի չափը կը որոշուի խնամող
բժշկէն, ապա կառնուն մի բաղնիք նոյն ջու-
րով յատուկ աւազանի մէջ եօդային ջուրի այս
կրկնակի գործածութիւնն կը տեւէ 4 կամ աւելի
շաբաթներ եւ արդիւնքը զոր կստանան հիւանդ-
ները շատ գոհացուցիչ է:

Բացի այս երկու գեղերէ, որք կը վերաբե-
րին հանքային կարգին, կայ նաեւ մի բուսական
գեղ՝ սարսապարիլա, sarsaparilla, որի նաեւ կը վե-
րաբրուի հակասիֆիլիտական, մի եւ նոյն ժամա-
նակ կազդուրիչ ներգործութիւն, սակայն իւր
գործածութիւնը նուազ ընդհանրացած է:

Սնկարելի է ինձ աստ սնդիկի եւ եօդի չափը
ինչպէս նաեւ ձեւը որով կը գործածուին որո-
շել, վասն զի այս կէտը ունի միայն բժշկին հա-
մար կարեւորութիւն: Եւ քանզի սիֆիլիսի նման
մի լուրջ հիւանդութիւն արդէն անհրաժեշտ կը
ընէ բժշկակական օգնութիւն եւ խնամք, ան-
պատակ բան կը լինէր աստ դնել մի շարք գե-
ղագիրներու, որոց յարմար եւ մեթոդային կի-
րառութեան մասին չէ կարող ժողովուրդն ունե-
նալ ոչ ծանօթութիւն, ոչ ալ հասկացողութիւն:
Սյուամենայնիւ սիֆիլիսն ունի մի ժամանակ,
որ հիւանդն ինքն կարող է եւ յաճախ հարկա-
գրուած է ստանձնել նորա գարմանը, այդ է
սկզբնաւորութեան ժամանակը ենթագրեմք, թէ
մի գիւղի մէջ մի անձ ստացաւ սիֆիլիտական
վէրք Գիւղին մէջ չկայ բժիշկ, նու պէտք է կամ
կանչուի մօտակայ քաղաքէն եւ կամ պէտք է

հիւանդն գնայ նորա մօտ: Մակայն հիւանդին
ճանապարհորդելն ունի իւր մեծ անպատճէու-
թիւնները, մանաւանդ երթ երկիրն զուրկ է հա-
ղորդակցութեան հեշտ միջոցներէ. իսկ մինչեւ
գնայ հիւանդ գիւղացիրն մի տղական կամ բա-
րեկամ անձը կոչելու բժիշկը, կարող է արդէն
անցնիլ երկար ժամանակ, աւելի երկար՝ երթ
բժիշկն չէ կարող անմիջապէս թողուլ քաղաքը
իւր զեադումներու պատճառով: Աչա այս ժամա-
նակի մէջ է, այսինքն հիւանդութեան յայտնուե-
լէն մինչեւ բժիշկին գալուստը, որ հիւանդը
պէտք է գիտնայ, թէ ինչ պարտի ընել: Իսկ
առաջին փոյթն պիտի լինի մաքուր պահել
վէրքն, հեռացնելով նորա վերայ հաւաքուած շա-
րաւը եւ լուանալով զայն: Այս լուացումը, որ-
պէս զի լինի ազգոււ, պէտք է կատարուի ջուրի
մէջ լուծուած քարբուրով եւ կամ սորա նման
հականեխական նիւթերով, որոց երկու ամենա-
գործածականներն յիշեմք աստ. քարբոլ, Carbol,
1 գրամ առ 100 գրամ ջուր. բալիհիւպկրմանգանի-
յում Kali hypermanganicum, 20 հարիւրագրամ առ
200 գրամ ջուր: Երեք անգամ օրուան մէջ,
առաւօտ, ցերեկ եւ երեկոյ հիւանդն պարտի
լուանալ վէրքը, զոր ապա պէտք է ծածկէ մա-
րութ բամբակով եւ հաստատէ զայն մի բարակ
լաթէ կապոցով: Հիւանդը պարտաւոր է չըսո-
նալ, վէրքը մաքրելէ յետոյ, հիմնապէս լուանալ
իւր ձեռները սապօնով: Մարմնական ծանր աշ-
խատութիւններ պէտք չէ տանիլ եւ եթէ կա-
խատութիւններ պէտք չէ տանիլ եւ եթէ կա-
խատութիւնն է նստած անցնիլ ժամանակն:

ԶԵԱԸ առնելէ յետոյ այս միջոցներն, պիտի սպասէ հիւանդը մինչեւ հասնի բժիշկը, որ պիտի տնօրինէ ինչ որ հարկ է:

Այս գլուխի մէջ իմ նպատակն էր ոչ այն-քան թուել այն գեղեցը, զորս կը ճանչէ բժշկ-կութիւնը սիֆիլիսի դէմ, որքան ընթերցողին ուշադրութիւնը դարձնել սա կէտի վերայ, թէ ունիմք այնպիսի գեղեր որք հաստատապէս եւ անվլէպ կազդեն սիֆիլիսի վերայ եւ կը ջնջեն զայն:

Ուրեմն թող այս մի մխիթարութիւն լինի ամեն անոնց, որք ունեցած են դժբաղդութիւնը վարակուելու սիֆիլիսէ։ Մի եւնոյն ժամանակ թող մտածեն առողջ անձեր, թէ սիֆիլիտական հիւանդութեան երկար տեւողութեան պահանջած ազգու դարմանը եւ իւր ժառանգականութիւնը պայծառ ցոյց կուտան, թէ նա մարդկային ազգի ամենամեծ աղէտներէն մին է։ Այս աղէտէն զերծ պահիլ զինքն պարտական է իւրաքանչիւր անհատ։ Վասն զի նախ առողջութիւնն է աշխարհային բարիքներու ամենամեծը եւ ամենաթանգը։ Երկրորդ՝ վասն զի իւրաքանչիւր անձ պատասխանատու է իւր մերունդին համար որ յաճախ դառնապէս կը տուժէ իւր ծնողին երիտասարդութեան անխոչեմութիւնները եւ անզգուշութիւնները։

Սիմեոն Մառանգական հիւանդութիւնն է, ցորչափ բոլորովին անհետացած չեն իւր նշաններ մի անձի վերայ: Այս կը նշանակէ թէ երբ մի այլ եւ կին մարդ, որոց միայն մին կամ երկուքն միանգամայն կը կրեն սիմեոնի յատուկ նշաններ իւրեանց մարմնի վերայ: Եւ կ'ամուսնանան, ծնունդ կուտան մի երեխայի, որ արդէն վարակուած է սիմեոնի: Առհասարակ կը պատահի սակայն, որ մօր արգանդին մէջ արդէն սիմեոնի վարակուած սաղմը կը մեռնի ծնանելէ յառաջ եւ կը վիժի յզութեան առաջին ամիսներուն մէջ: Երբ հարցանիմք, թէ ինչպէս մտաւ սիմեոնիտական թոյնն երեխայի մարմնին մէջ եւ թունաւորեց զայն, դժուար չէ առ պատասխանը, վասն զի բաւական է մտածել, թէ սաղմն ուրիշ բան չէ, բայց եթէ արդիւնքն միացման հօր սերմին մօր ձուին հետ, եւ քանզի կամ հայրը կամ մայրը եւ կամ երկուքը եւս սիմեոնիտական են, բնական է որ կամ սերմն կամ ձուն եւ կամ երկուքն միանգամայն պիտի պարունակեն իւրեանց մէջ սիմեոնիտական միկրօ-օրգանիզմներ, որք պիտի փոխանցեն հիւանդութիւնն սաղմին վերայ: Սաղմը լինելով մի անկատար արարած, դեռ զուրկ դիմադրելու ոյժէ հիւանդութեան դէմ, կը մեռնի զօհը եւ կը վիժի:

ժառանգականութեան հարցին գործնական
կողմն ունի մեզ համար վերին աստիճանի շա-
հեկանութիւն։ Անհրաժեշտ է գիտել նախ՝ թէ
երբ կարող են ամուսնանալ այն երիտասարդ-
ներ, որք արդէն ունեցած են սիֆիլիս։ Երկրորդ,
թէ ինչ պէտք է ընեն այն ամուսնացած անձեր,
որք տարիներէ յետոյ երբ սիֆիլիսն արդէն վա-
ղուց անցած էր, յանկարծ ցոյց կուտան սիֆի-
լիտական նշաններ։ Վերաբերութեամբ առաջին
կէտի, պէտք է ըստ թէ այն ամեն երիտասարդ-
ներ որք կը վարակուին սիֆիլիսէ, պարտին զայն
հիմնապէս դարմանել տալէ յետոյ, սպասել առ
նուազն դեռ երկու տարիներ։ Եթէ այդ երկու
տարիներու ընթացքին մէջ չ'երեւցաւ որ եւ է
սիֆիլիտական նշան, կարող են ամուսնանալ։
Վասն զի սիֆիլիսը նկատելի է այս պարագայի
մէջ իբրեւ արդէն անհետացած, հետեւաբար
մանուկը, որ պիտի գոյանայ այդ ամուսնու-
թենէ, պիտի լինի զերծ սիֆիլիտական նշան-
ներէ։ Սակայն երիտասարդին առաջին հոգա-
ծութիւնը պիտի լինի ընտրել մի առողջ թարմ
եւ երիտասարդ կին, որպէս զի լինի իւր երե-
խան առողջ եւ կայտառ։

Իսկ եթէ դարմանէն յետոյ յաջորդող երկու
տարիներու մէջ սիֆիլիսը գգալի ընէ իւր ներ-
կայութիւնը կամ ցոյց տալով երկրորդ շրջանի
յատուկ ախտանիշերը, կամ այն ախտանիշերը,
որք կը կազմեն երրորդ շրջանի նկարագիրը, եւ
որոց հետ արդէն ծանօթացանք, պարտաւոր է
երիտասարդն հրաժարիլ ամուսնութենէ, աչքի

առջեւ ունենալով իւր կնոջ եւ իւր գաւակի վերայ
սիփիլիս փոխանցելու կրկնակի փոանգը։ Իւր
առաջին փոյթը պիտի լինի շարունակել մնդիկի
եւ եօդի դարմանը, մինչեւ իսպառ ջնջուին սի-
փիլիսի հետքերը։ Սկսեալ այս ժամանակէ, պիտի
սպասէ նոյն անձը երկու տարիներ եւ պիտի
ամուսնանայ միայն այն պայմանով, երբ զգայ
զինքն լիովին առողջ այդ ժամանակամիջոցի մէջ։

Վերաբերութեամբ երկրորդ կէտի, թէ ինչ
պէտք է ընէ այն ամուսնացած անձը, որ ունե-
ցած է արդէն սիֆիլիս իւր ամուսնութենէ յա-
ռաջ եւ որի օրդանիզմին մէջ յանկարծ, երբ
արդէն ծնունդ տուած է առողջ երեխաներու,
կրկին անգամ կը ծագի ախտն։ Այդ անձը
պէտք է հրաժարի նախ եւ առաջին յա-
րաբերութենէ իւր կնոջ հետ, վասն զի ինչպէս
վերեւ բացադրուեցաւ ծանր փոանգ կայ որ այդ
անձէ փոխանցուի սիֆիլիտական թոյնը կազմուե-
լիք սաղմին վերայ։ Նա պարտաւոր է անմիջա-
պէս ենթարկել զինքը բժշկական խնամքի, մին-
չեւ բոլորովին առողջանայ։

Ինչ որ ցարդ խօսուեցաւ սիֆիլիտական այր
մարդու վերայ, պէտք է նոյնութեամբ հասկա-
նալ սիֆիլիտական կին անհատներու համար։ Ո՛չ
նաև սիֆիլիտական կին անհատներու վերայ կամ
գուն ուրեք կը պատահի, որ մի կոյս աղջկի սի-
գուն ուրեք կը պատահի, որ մի կոյս աղջկի սի-
փիլիս ստանայ իւր շուրթներու վերայ կամ
համբուրի միջոցաւ մի սիֆիլիտական այր կամ
կին անհատի կողմէ, կամ գաւաթի միջոցաւ
որմէ խմած էր մի սիֆիլիտական անձ, ինչպէս
պարագանդէսի, թատրօնի, նուագահանգէսի,

կարճ, այն տմես մեծ համախմբումներու մէջ ուր ճաշի եւ ըմպելու անօթներն առհասարակ միայն հարեւանցի կը մաքրուին, տիրող շրապին պատճառութվ։ Սյս գժբաղդ գէպքերու մէջ կին անհատը պէտք է հիմնովին գարմանուի եւ մանաւանդ ամուսնութեամ մասին պարտի հետեւիլ խստութեամբ հաւասար այր մարդուն, արգէն յայտնուած կանոններուն։



1122

Համար բառու պարզացն առ
կա մաքառէցից առը առօս դրա ու չեմ
այսուհետեւ անկու չ գուեմ այս մի ու այս և
Ա առօս առը առօս մաքառէցից յան
դո թիվու այօս մի ու մաքառու շնորհուած առը
նոր այս մաքառէցից այօս առօս մաքառ մի ու
նոր կա մաքառէցից մի ու այս մաքառու շնորհուած առը

2013



